

սով աւելի պիտի հաստատուի Լ. Գ. Ջաբրանէ-  
լեանի յիշատակը, վասն զի լաւագոյն երկասիրու-  
թեանց գոնէ դո՛ւրիշն հանդիսացաւ: Բազմաթիւ  
շնորհակարութեանց կը խառնէ իւր ձայնը «Ծաղ-  
կաբաղին» ալ, մեղծելով փառաց աւելի պայծառ  
պատկեր եւ հայ գրականութեան յաւաքացուց-  
ման համար երկայն տարիներու շարք մը: Վասն զի  
Լ. Գ. Ջաբրանէլեանի գրական գործունեութեանը  
կարծէ է հայ նոր գրականութիւնը: Արամեոզեայ  
յորեղեաններ շնորհք են՝ այս, Բարձրելոյն, Բայց  
եւ ուրախութիւն յորեղեաններու եւ միշտ  
գրաւիչ ու գրդիչ հայ բանաստեղծներու շատանքն,  
որոնց կը կարծուի հայ նոր բանաստեղծիւնը...

11. Դիւիւնով: Հեռագիրն իմացուց Ռու-  
սիայ իր տեղեկանան պաշտօնէին՝ Գեղիւնովի մա-  
հը: Ռուսական տարեգրութիւնները շատ բան  
պիտի պատմեն ապագայ սերդեան այս նշանաւոր  
անձին վրայ: Մեր յիշատակելու պատճառն այն  
է միայն, որ Գեղիւնով ձեռնարկէ հայ կը կար-  
ծուի...

12. Գ. Գ. Էնլիւն ընդ-ընդ Բուսթանը: Այս  
օրերս ընդունեցանք Պարսէ՛՛ ապուած ծանուցագիր  
մը, որմէ կը տեղեկանանք թէ Իշ. Գ. Լուսինեանի  
ընդարձակ բառագրքին — Ա. Բ. Ը. — գրեթէ,  
“650 եռասուն մեծագիր էջերէ բաղկացեալը,  
աւարտած է եւ իբր առաջին հատոր պիտի հրա-  
տարակուի, որպէս զի “ ապագրութիւնը վերջնակա-  
նապէս աւարտել է եւ աշխատութիւնն հրապարակ  
հանելէ առաջ... ներկայացուի ազգին հմտագոյն  
եւ արժանատուագոյն (անշուշտ) ձեռնհաս Կու-  
զուի բռն) անձնատեղութեանց՝ լեւելու համար  
նոցա կարծիքն: Ուրախութեամբ կը ծանուցանենք  
այս քայլը, վասն զի բառագրքը առաւել կատարե-  
լութեան նպատիչ խորհուրդ մըն է: Բայց այժ-  
մէն կրնանք բռն, որ այս քեղեցիկ գործը պիտի  
դատուի այնպէս, ինչպէս քանիցս տախթ ունե-  
ցանք անցեալ տարւան “ Զանգեպին” մէջ գա-  
տելու:

ԾԱՂԳԱՔԱՂ



ՔԵՂԱՔԵՂԱՆ ՏԵՍՈՐԵԴԵՆ

Վիեննա, 25 Յունուար, 1898:

Գուշակած էինք անցեալ տարի Յու-  
նուարին թէ “ալժժուի տարի մը պիտի ու-  
նենանք”: Հիւարուեցանք: 1897 իւր նա-  
խորդին վրայ աւելցուց զինուց շատաշին  
մըն ալ... Բայց “քաղաքական պատ-  
կերք”, շփոխեց: 1898 տարին աւելի  
խուստմնալից սկսաւ, այսինքն աւելի  
շփոթութեանց եւ քաղաքական փոփոխու-  
թեանց ստուերներով, զորոնք պիտի  
ստուերագծենք յաջորդներու մէջ:

Գաղղիա: Դրէյֆուս օրւան նշանա-  
բանն էր անցեալ ամիս, վրան աւելցաւ  
եւ — “Զուլա”, գեղեցիկ զոյգ մը: Կը  
կարծէինք որ այս վերջին “տղմաթիւս”,  
գրագէտն, ազալ ըլլայ հրէական աղ-  
մուկին ազդեցութեան առջեւ անտարբեր  
մնալու: Բայց իրենց հաստատեցին որ  
“Զուլանը”, ալ ազատ չեն: Անգլի-  
ն դրդիւնն ապարդին պիտի չմնայ, վասն  
զի “համազգային”, կամ աւելի “աշխար-  
հաքաղաքացի”, լրագրութիւնը, հեռագրու-  
թիւնը, գրական աշխարհն են. ապարդ  
իշած են “մատնիչ”, մը ազատելու: Բայց  
այս անգամ շատ կարծնալիտ մտածեց  
հրէական շնորհք: Հատեցազին զոհ տալ  
ուզեց, ինքը զոհ գնաց, եւ կ'երթայ: Գաղ-  
ղիացիք արթնցան: Պանամայի եւ այս  
վերջին դէպքին մէջ կարծիք թելի մը  
պէս կը նշմարեն հրէական խարդախու-  
թիւնները. զորոքուեցան. մէն Աստուած  
գիտէ միայն թէ վաղուան օրը ինչմը  
պիտի ծնանի: Figaro լրագիրը խոսեմ  
գտնուեցաւ, թէ պէտ է սկզբան անդ ին-  
կալ հրէադաւ ծուղակին մէջ, Բայց շու-  
տով ետ դարձաւ, իսկ “Զուլա”, դատաս-  
տանի առջեւ պատասխան պիտի տայ՝  
բանակին պաշտօնակալաց վրայ ըրած  
յարձակմանցը համար: Գերմանական  
տէրութեան վրայ շատ խօսուեցաւ. Բայց  
լրագիրները “տող ընդ մէջ”, կարողալ  
գիտողները՝ կը կարծեն զուշակել որ  
Գերմանիայի չէ մատնուած ծրագիրները  
այլ — Գաղղիայի դաշնակից տէրու-  
թեան մը մատնուած են այս վերջին-  
ները, եւ անոր համար “առ սէր նի-  
զակակցութեան”, ծածուկ կը պահուի  
դատաստանը...

Գերմանիա՝ Չինական Գիւո-Չու  
նաւահանգիստը վարձեց 99 տարւան հա-  
մար, այսինքն այսչափ տարի հանդարտ  
պիտի կարենայ ամիսնալ հոն: Անգլիա-  
կան յարձակմանց զործնական պատաս-  
խան մին է այս: Կը ցաւինք որ շահատէր  
Ալեքիսն իւր անձնախնդիր ծրագիրներով  
իրեն դէմ՝ պատամբեցուցած է եւրո-  
պայի զբեթէ ամէն մեծ տէրութիւնները:

Աստորիա — Հոնգկոնգ: Ներքին  
խառնակութիւնները կը շարունակեն եւ  
Կոմս Գաուչին աշխատութիւնները դեռ  
յաջողութիւն մը չունեցան: Բոհեմիայի

գաւառական ժողովքին մէջ գերմ.— շեխական վէճերը կը շարունակուին եւ յոյս չկայ համերաշխ գործակցութեան մը սկզբնատրութեան: Զարմանալի կէտն այն է, որ Զեխերը կ'առաջարկեն Գերմանացոց, որ իրենց վերջնական կամքն յայտնեն, որպէս զի երկակողմանի սկսին խորհրդակցել փոփոխելի կէտերուն վրայ: Սակայն՝ միշտը խօսելով, եւ ոչ իրենք՝ Գերմանացիք, գիտեն թէ ինչ քանի վրայ է իրենց հակառակութիւնը: Սլաներու երկիւղն անյայտ տիրած է իրենց մոքքին ու սրտին մէջ, որ պարզապէս աղմուկ հանելով յաղթել կը կարծեն: Ի վերջոյ պիտի տեղի տան, քանի որ այսպէս «անխորհուրդ», եւ «անծրագիր», պայքար կը մղեն: Յայտնի է որ Աւստրիա զուտ գերմանական երկիր մը չէ. քայց — Բերլին այսպիսի տեսնել կ'ուզէ զԱւստրիա, եւ անոր համար ամէն քաջալերութիւն կը տրուի Աւստրիական Գերմաններու:

Անգղիա: Անգղիական բանակներու Կասալայի տիրելը զորոնց Աքսիսիայի Մենելիկ դիւցազնը, որ կը պատրաստուի թգուկ իտալացոց դասը կրկնել եւ Անգղիացիներու: Հաւանականութիւն կայ յամենայն դէպս, վասն զի 3—4 տեղ միանգամայն գրաւուած է Անգղիայի ուշադրութիւնը: Հնդկաստան՝ պաշտօնական լրագրաց ըսածին հակառակ, դեռ ապստամբները զսպուած չեն: Այդ պիտի զսպուին. քայց ո՞վ գիտէ թէ յարմարագոյն առթիւ անելի ընդարձակագոյն ծաւալ պիտի չառնուի հնդկական դժգոհութիւնը: Նոյն իսկ Զինաստանի ջրերու մէջ թէպէտ համակարծիք կը գործեն ծապոնացիք եւ Անգղիացիք, սակայն երկուքին դէմ կեցած են 3—4 տէրութիւններ: Յամենայն դէպս անելի կը կնճռոտի անգղիական քաղաքականութիւնը. եւ ցարդ կրած ծախտորոյթեանց հակառակ անելի յաջողագոյն քաղականութեան մը յուսացողներէն ենք, թէպէտ շատ անգամ ի դեբու իսլա մեր՝ այսպէս ըսենք, *pia desideria*:

Մեքսիկա: Միլան թագաւորին յանկարծ Բելգրադ դառնալն եւ զօրաց ընդհանուր հրամանատար կարգուիլը շատ յուզեալ խնդիրներու պատճառ տուաւ:

Եւ մինչեւ հիմայ չկրցաւ որոշ յայտնուիլ այս զարմանալի փոփոխութեան պատճառը: Օտարերկրեայ լրագիրները կ'ամբաստանեն Աւստրիական քաղաքականութիւնը, Աւստրիական կիսապաշտօնական եւ ազատ լրագիրները կ'ամբաստանեն թագաւորայայր Միլանը, եւ ասով անհնարին կ'ըլլայ ստոյգ պատճառն հմանալ: Շորորդ լուր մը՝ իբր թէ Բալկանեան թերակղզոյն վրայ նորանոր փոփոխութիւններ կը պատրաստուին, շատ անհաւատալի կը հնչէ: Գիտենք թէ Բալկաններու քախտն երկու մեծ տէրութեանց ձեռքն է:



## ՐՈՎԱՆԴԱԿՈՒԹԻՒՆ

### ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ

ՊԱՏՄԱԿԱՆ — Շոխարթթուալոյտ չայոց ալիւալլ քաղաքային օգնչներն ու կարգադրութիւնները:

33: — Փաւստոս Բիւզանդացի եւ իւր պատմութեան խարդախողը: 38: — Հնուութեան արժանի կէտ մը «Արա Գիւնցիկն» ասանդավէպին մէջ 41:

ՀՆԱՐԱԿԱՆ — Անարեկ մը հայ հետգրութեան վրայ: 44:

ԼԵԶՈՒԱՐԱՆԱԿԱՆ — Հաւաքածոյ Թրանսիլուանիոյ չայոց գաւառական բառերուն: 46:

ՄԱՏԵՆԱՆՈՍՄԱԿԱՆ — «Շոքայրական օգնչութիւն», 51:

ՀՆԱՆՈՍՄԱԿԱՆ — Յիշատակը Ռուբինեանց յերեստղէմ եւ ի շըճակայս: 57:

### ԱՅԼԵԹԵՐ

ՆՈՐ ՀՐԱՏԱՐԱԿՈՒԹԻՒՆ: 58:

ԱԶԳԱՅԻՆ ԹԵՐԹԵՐԻ ԺԱՂՆԷՓՈԽԱՂ — 1. Հայերէն Նոր Թերթեր: — 2. «Նոր լոյս»: — 3. «Բիւրակն» — շարժաթերթ: — 4. Նոյիւրատուութիւն: — 5. «Վրացիներու եւ հայ-կաթողիկեաններու խնդիրը»: — 6. «Շոքայրական օգնչութիւն»: — 7. «Ներսիսեան դպրոցի պատմութիւն»: — 8. «Կտակներու շուրջը»: — 9. Հայ գիտնական Ն. Կարակաշի դիտարարեան: — 10. 4. Գ. Զարբանէնյանի յորեանք: — 11. Գիւլիանով: — 12. Գաղ. հայերէն ընդարձակ բառարանը: 60:

ԴԱՂԱՔԱԿԱՆ ՑԵՍՈՒԹԻՒՆ 63:



ՀՐԱՏԱՐԱԿԻՉ ԵՒ ՊԱՏԱՍԽԱՆԱՑՈՒ ԽՐԱՄԱԿՈՐ

## 1. ԱՌՓԱՅԵԼ 4. ՊԱՐՈՆՉ

ՎԻՆԵՆԱ, ՄԻԻԹԱՐԻԵՆ 89ԱՐԱՆ: